

ԿՐՈՆԱԿԱՆ

## ԿԻՆԸ

Մասնաւորաբար անցեալին և գրժ-  
բախտաբար նուազ քաղաքակիրթ երկիր-  
ներու մէջ ժինչ այսօր իսկ (բաղախակիրը  
երկիրներ ընդհանուր վերադիրին ներքն  
կարելի է զետեղել գրեթէ բույր քրիս-  
տոնեայ պետութիւնները այսօրուան, Առ-  
առածածորդին շնանչոց ժողովուրդներէն  
Շափոնցինները և Հրեանները բացառութիւն  
կը կազմեն), կիսը կը նկատուէր սուրբ-  
դաս, երկրորդ կարգի արարած մը, նուազ  
իրաւունքներով, Այս տեսութիւնը կու-  
գաբ անշուշտ Աստուածաշաւչէն, որ իր  
առաջին էջին մէջ մեզի կը սուէ թէ Աստուած  
նախ Աղամեր առեղծեց և ապա կւան, իրեւ

անոր օգնականը (բառը ոմանց մօտ հու-  
մանիչ է ծառային), սահմանուած գոհա-  
ցում տալու մարմառուր իր հնատախառն  
ցանկութիւններուն, այլ խօսքով՝ իր  
կիրքերուն ու կարիքներուն։ Կու գար  
նաև ու մանաւանդ անկէ՝ «ր Աւան հղաւ  
ոտաջին մեղաննողը, կոնջ չնորդի մեղքն  
(ու անոր հետեւանք մահից) մտան աշխարհ։  
Տակաւին կոյ կազմախսոսական տաւեալը,  
քանի որ մարմանզ տաելի փոքրակազմ ու  
ակար է եղը (ժոտահան չընել իր երկարա-  
կեցութիւնը), հումիկ ու յաղթանդամ  
այրէն նուտնուելու, տիրակութելու, ենա-  
թակայ։

Այս սխալ տեսութիւնը սրբագրուեցաւ Թիրիստոնէութեան լոյսով։ Աւելի ճշգրի՝ Թիրիստոնէութեան ու մարդկային բովանդակ պատմութեան մեծագոյն կինը հանդիսացող Ս. Կոյս Մարիամով։ Պարտապես զէ որ չնորա կամ չերկրորդ ծւաշ հոյուած է ան Եկեղեցւոյ Հայոքերու կող-

անմար վիշտը ծրագած ձեր սրեւրում, դիմեցէք դէպի կեանի, դէպի աշխատանի, դէպի լոյս առաօտ, անկորում հաւատիով եւ լաւածեսութեամբ դէպի մեր ազգի ապագան, դէպի ձեր կործանուած հայրենի աշխարհի նոր ապագան:

Մի վախեցէք, մի հիւրացէք, մի երևատէք, բայլեցէք առաջ՝ ձեռք-ձեռքի տուած բոլոր միասին, բոլոր միասիր, բոլոր միակամ: Ձե մեզ թող չինեն բաժանումներ, չինեն անհամերաշնորհներ: Լաւ է որ ապրեք ու աշխատեք իրեն հարազա ցաւակից եղբայրներ, իրեն գործակիցներ, մեկդ միւսիդ պատճառ, մեկդ միւսիդ օգնական, իրեն ազնիւ բայլացիներ մեր մայր հայրենիքի:

Զեզ սպասում է եւս մի ծանր ձմեռ, բայց մի վհասալէք, որովհետեւ ուստի նորից կը բացուի զարունք պայծառ, նորից կը կանաչին ձեր դաշտերն ու լեռները, նորից կը հնչեն երգերն աշխայդ ձեր երեխաների:

ნი ხა მესა ადგრძლეს ხმ ბენ ნამარ, აუკსტალ ჭაღაშნერებ ა დე-  
ქერებ ვითოვ ქრეალ გალახნერებ ნამარ:

«Տէր Ասուած, առբնացրո խօ զօրութիւնը եւ եկ փրկելու մեզ; Ասուած զօրութեանց, վերականգնիր մեզ, երեւեցրո մեզ խօ երեսը եւ փրկիր մեզ» (Սաղմոն, ՀԲ. 3-5): Այս:

Ձեզ բօլորից իմ նայրական սէրը, իմ սրտից բխած բարի մաղթանեցր եւ իմ նայրապետական օրհնութիւնը:

Աղջ լեռու զօրացիալ Սուրբ Հոգինվ։ Ամէն։

ՎԱԶԳԵՆ Ա.

## Կաթողիկոս Ամենայն Հայոց

մէջ, Ս. Խրէնտուս, Լիոնի (Ֆրանսա) առաջին հպիսկոպոսը (Բ. Դոր) այս ժամանեն ունի խիստ յատկանշական հետեւել խօսքերը՝ և Եւայի քմբուսութեամբ կապուած հանգոյցը Մարիամ իր հնազանդութեամբ քահեց. Եւայի անհաւատութեամբ կապուածքը Մարիամ իր հաւատքովը լուծեց. Եւ ինչպէս որ համայն մարդկային ցեղը մեղքի տիրապետութեան տակ ինկառ կոչ մը ձեռամբ, ո՞յսինպէս կոչ մը ձեռամբ ազատագրուեցաւ անկէց, իսկ մըր սրբագուն շարականագիրը, Ս. Կոյսի Վերափոխման Գ. Արուած Աստվածանուկի շարականին մէջ կ'ըսէ. «Որ զդատակինք երկանց անիծից նախամօրն իլոյժ միածնի Արդասյ քա ծննդեամբ կոյսյ Մարիամ»:

Հետեւապր, բայոր անոնք, որոնք կ'ուրանան Տիրամօր սրբութիւնն ու գերը մարդկային փրկագործութեան պատճութեան մէջ, կիզծ են ու անհրատ երր կը ճառեն կիներու հաւատարութենէն Անոնք աշխարհիկ, Նիւթական տուեալներու և հայեցակէտերու զրայ միայն կը փորձեն իշմել իրենց կարծիքն ու տեսակէտը, Եւ գիտենք թէ այդպիսի էիմերու զրայ բարձրացած տեսութիւններ ու գրութիւններ սրբանքն իստիւլուու:

«Զիք խամբը ոչ արօւի և ոչ դիմաւ։ Այս գոնար սկզբունքը չէր կրնար երեխի Նոր կտակարանէն գուրս, առըբեր կրօններու նույեական մատեաններուն մէջ, (Կոսք չունինք այս սկզբունքին մէկնելով այլանդակ որչուամերու յանդող ազորմեիներուն, երբ հաւատարութեան իրաւունքը յենակէտ կը գործածեն, առաջնորդելու համար էգը Նկեղեցւոյ նույեապետութեան բարձր»:

Քրիստոնէութեան արշալոյսին իսկ բազմութիւններ կը Փայլիին Աւետարանի Եղիշեն իրենց առաքինութեամբ ու բարեպաշտութեամբ։ Ոչ մէկ ապրեր կրօնի մէջ կինց որնեցած է իր բարձր գերեն ու պատաւու գիրքը՝ ինչ որ Քրիստոնէութեան մէջ։ Ս. Կոյսէն ետք ու բացի, նոն են Մարթան ու Մարիամը, Մարգարենացին, Մարիամ Կղէնպաւան և ուրիշներ։ Կինք էին Քրիստոսի խաչելութեան ճաւ նապարհին Փրայ խղճաւար արտասուզդները։ Պիզատասու փափկասիրտ կինք էր

որ իր կարծրասիրտ ամուսնոյն կը յորդորէր մաս չտանել Անմեղին դատապարտութեան մէջ, Կայ նաև աւանդութեան Վերսոնիքան, յոգնատանջ Աստուածորդույն արիւնամտօն գէմքը դաստուակով սրբելու իր բարեխիզգծ Փալթիսութեամբը անմահացած։ Կիներ գին (բացի Յովհաննէս Աւետարունիչէն) խաչի սոտքին, Փրկչի հոգեգվարքին ականատեսները և գերջապէտ կիներ՝ առաջին այցելողները Անոր պարագ գերեզմանին և Անոր Յարութեան քաղցը աւետիսը հրեշտակէն լուզները։

Թէ որքան ստորագատ կը նկատուէր կինը (և մինչեւ օրս ալ կը շարունակուի տեղ տեղ նկատուէր) Մովսիսական կրօնիք հետեւորդներուն մօտ, բայ է յիշել այրերու քերանը գրուած Թալմուտին հետեւել գոհաբանութիւնը։ «Ճնորհակալ եմ, Տէր, որ զիս էգ չես սաեղծած»։

Թոլորիս ալ ծանօթ է մռայլ պատկերը մարդկային այն ընկերութիւններուն ուր արտօնուած է բազմակնութիւնը կամ ամուսնալուծումը։ Առաջինը բարերախտարար հեռու է քրիստոնէութենէն։ (Utah նահանգը շիրցաւ մաս կազմել Ամերիկայի Միացեալ Նահանգներուն մինչեւ իր հրաժարումը բազմակնութենէն) Բայց, գրախտարար, չենք կրնար նոյն գոհունակութեամբ արտայալուիլ երկրորդի պարագային։ Եւ, զարժանալիօրէն, ընկերութիւնը ապականող այդ երեսոյթը ամենէն աւելի կը ծաւալի ամենէն քառագակիրթ նկատուած երկրին մէջ, Առաջնանական զուրերէն անդին։

Թոլոր անոնք, որոնք Աստուածածինը գուրս կը ձգեն մարդկային փրկագործութեան մեծ տամէն և կոչ մը նոյին քրիստոնէութեան համար խոր հետեւէ, հեռու կը պահեն Մարգարութիւնը իր երկու կէսերը (կը համարձակիմ առանձագույն կէսը նկատել կիները։ Բացի առաջնակակեցւութենէն, բոյորիս ալ ծանօթ են պատճառները այդ մարդերու կանչքի ծառը իր առուգութեանը մէջ կացինահարողը) լծակցութեամբը պայմանաւորք քաղաքակրթութեան բարձունքներէն։ Մարգարային պատճառթիւնը անսուտ զկան է այս ճշմարտութեան։ Եւ արդէն հաւատարութեան սկզբունքին վրայ խո-

## ԽԵՂԱՓԻՒՐՈՒՄ Ծ ՃԵՍՄՐՏՐԻՑԻ ԻՆԵՐԵՐ

—

«Սիսուք համարնթաց համարին մէջ խօսած է ինք նորազանդներու փոքրերու մկրտութեան հարցին նկատմամբ պարզած անձիւզ կեցուածքին մասին։ Հոյ կ'ուղենք աւելցնել հետեւելը։ — Մերժելով վաւերականութիւնը երեխաներու մկրտութեան, անոնք կը դիմեն իրենց յարող պատեհապաշտներու վերամկրտութեան, որ, հասկնալի պատճառներով, իր ձեռվը կը տարերի մանկիկներու մկրտութենէն։ Այս իրողութիւնը իրենց հացին իւղ քառակ'ը լուսանկարելով, զայն իրեւ շահուած մը կամ փրկուած մը կը ներկայացնեն իրենց համար, Նոր Աշխորին հաճոյածոլ սստաններուն մէջ ապրող զիրենք պառագողներուն, տիրանալու համար յաւելեալ Տուլարներու Որոգնեակ առանց տառը, դիւրին չէ ուրիշներուն վաստել յաւելումը իրենց յարողներու թիւին (աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել իրենցմէ որսացուածներուն), վասնզի առեւեալ ազօթավայրի մը մէջ գանուսոց անհատը չէ կարելի միշտ ալ նկատել անդամը նոյն համայնքին կամ յարանուանութեան։

\* \* \*

Աղանդաւորներու հոգևորական գուսը (գծուար է հոգևորական նկատել անձ մը որ իր այդ իշխանութիւնը ստացած ըլլայ տափելսիան յաջորդականութեամբ սրբացած նկեղեցին անջտառած անձի մը կողմէ), միւս բոլոր գաւերական — նկեղեցիներու պաշտօնեաներէն աւելի, ի ժաման և ի տարածման կը բարբառին Քրիստոսի երկրորդ գալուստին կամ աշխարին կատարածին մօտալուս ըլլալու մասին, այդու իսկ բազմութիւնները ի-

րըսխուած քրիստոնէական բարոյականը չէր կրնար տարբեր կեցուածք որդեգրել յայդ էական ու կենսական այս հարցին նկատմամբ։

Գ. Ճ.

րենց կառքին լծելու ու իրենց պատկան համայնքի ջոջերուն հետ այս կամ այն կերպով գժառածները իրենց միացնելու մարժաջէն տարուած կարծես մեր օրերու Յովհաննէս Մկրտիչները ըլլային անոնք, և Ապաշխարիցէք, զի մերձ է արքայութիւնն Աստուծոյց հրաւերը կարգութիւնը աղջ ձախէն զանազաննել Հկրոց ողորմելիներուն։

Թանի՞ քանի՞ անգամներ անոնք այն քան յառաջ գտացած են իրենց այդ դիտաւորութեան մէջ, որ որոշած են նոյնիսկ ամիսն ու տարին ուր ամէն կեանք պիտի գաղրի այս մոլորակին վրայ, միշտ ալ խայտառակուերով յետոյ իրենց անհարկի ու չարամիք փութկոտութեանը (աւելի ճիշդ՝ յանդգնութեանը, որովհետեւ կը հաւատանք թէ անոնք բնու ալ չեն փափաթիր Տիրոջ Օրը մօտեցած տեսնել) համար, 2000 թուականին մօտեցումը ուրիշ առիթ՝ նոր թափ տալու մարգարէաւարի իրենց բանդագուշանքներուն։

Բոյց օրերու վախճանին ֆամանակը մէծագոյն գաղտնիքը պիտի մնայ մորդուն համար, երբ առաջետները Տիրոջ համբարձումէն առաջ Անոր մօտեցան այս հարցով, Ան ըստ անոնց, «Ոչ է ձեզ գիտել զժաման կ զժամանակս» (Գործք, Ա. 7): Ուրիշ անդ մըս ալ Քրիստոս ըստ է ՀԱՅ վասն աւուրն այնիորիկ և ժամուն ոչ քիան, ոչ հրեշտակը յերկինս՝ և ոչ Որդիք բայց Հայր միայն (Մրկ., ԺԴ. 32): Այս համարին շաւրջ տրուած կամայական մեկնութեան մասին պիտի անդրադանանք յաջորդիւ։

Ծառ աւելի լաւ ու պատշաճ պիտի ըլլար որ այդպիսիներու շան քարոզին կարեսութիւն ընծայելու անդ և աշխարին կատարածէն սարսափելու փախարէն, մարդերը սարսափէին իրենց իսկ կեանքի վախճանի հեռանկարէն, պատրաստուելու համար այդ ահաւար (աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել զնոսկան կամ նակատագրական) վայրկեանին, որ կրնայ ամէն բոլոր զողի նման հասնիլ ու մեր առջն բանալ զուռը դէպի կամ՝ յաւերժութիւն և կամ անէութիւն։

(2)

ԳիՈՐԳ Ս. ՃԻՆԿԻՋԵԱՆ

## Ա. ԱՍՏԻԱԾԱՆԻԱՅ ՏՈՒՅ

ମୁଖ୍ୟତଃ ଦ୍ୱାରା ପ୍ରକାଶ ଦେଇଥିଲା ଯାହା ଏକ ଧୀରଜାନ୍ତରିକ ଅନୁଷ୍ଠାନିକତା ଛାପିଲା । ଆମେ ଏହାର ପରିପାଳନା କରିବାର ପରିମାଣ ଏକ ଅନୁଷ୍ଠାନିକ ଧୀରଜାନ୍ତରିକ ଅନୁଷ୍ଠାନିକତା ଛାପିଲା । ଏହାର ପରିପାଳନା କରିବାର ପରିମାଣ ଏକ ଅନୁଷ୍ଠାନିକ ଧୀରଜାନ୍ତରିକ ଅନୁଷ୍ଠାନିକତା ଛାପିଲା ।

Եթէ ուզենք Նկղղեցական տօնացոյցը  
բաժնել շրջաններու, աստարակոյս ո՞ր  
քրիստոնէութեան երկու մեծագոյն տօն  
ներուն կապուտն տօնական շրջաններէն  
գույք, տռաջին տեղը Կը գրուէ շարքը  
Ս. Աստուածածնայ տօներուն, Կէր իրենց  
անզութեամբ, որ աւելի երկար է քան  
Ամանորի և Ս. Մանդեան տօներու շարքը  
և հոս, Երուաղէմի մէջ, Կը գրուէ աւելի  
քան երկորոշ կէսը տմրան եղանակին,  
աւարտելով Ծիչզ անոր վերջին օրը: Մեր  
ակնարկութիւնը կ'երթոյ անշաւշ վերաս  
փոխան շարջ խմբուած տօներուն, ու  
րոնց Ս: Թաղաքին մէջ կը կոտարաքին  
աւելի մեծ շուրջի, արուած ըլլալով ո՞ր  
Տիրամօք կետնըը սկսած ու վերջացած է  
հոս, ուր իր Յնձեան (Ս. Աննայի պա-  
ղիիքան, “Պրապատիկի ի աւազանին մօտ),  
նախան (Սիոն լեռն Գերան կոթուրիկ  
Բնեղդիկան Հարթերու Տարմիսիկ ար-  
քոյուրուն) է Բազման ու վերափոխման  
(Գեթամանիի մարքն մէջ գանաւոզ Ս:  
Աստուածածնայ առորերկրեայ, ննադարը  
են Ցաքարը) վայրերուն վրայ կուռց-  
ածած ևն դրականէի ազթառաւներ, ու  
կը անեն աւելի երկար, արուած ըլլալով  
որ Յոյներու կարծրամութեան պատճա-  
ռաւ, միւս Արենելեան Նկղղեցիներն ալլ  
Ս: Տեղեաց մէջ տիրող քրունկարդը՝ ո՞ր  
Status. Quo ու չխախտեց մասնագու-  
թեամբ, արիպաւած ևն ընթանալ Հին Տօ-  
մարդ, հակառակ արեւու լոյսին պէս  
բացայաց տնօր խալին:

Այսպէս, Օգոստոս ամսու առաջին  
օրն իսկ Յայն-Կաթոլիկներ կը սկսին  
Վերափոխման առնց կանխող երկշարաթ-  
եայ պահեցողութեան, ամէն երեկոյ կա-  
տարելով՝ «Փարավելիս կոչուած արարո-  
ւութիւն մը, » Դ Օգոստոսին Հպատիներ կը  
սկսին նոյն պահին, 16 օր Ս. Պատրիարք  
մատուցանելով Տիրամօր Գերեզմանի Տա-  
ճարէն ներս մեր կողմէ բրենց որամա-  
դրուած Հնծայման խորանին վրայ: 12—  
18 Օգոստոսի միջն զավադիպոզ Կիրակի  
օրը, Նոր Տօնարի համաձայն շարթող Հայո-  
ւաթողիկէ համայնքը կը տօնախմբէ Ս.  
Կոյսի Վերափումը, Կատարելով նույն Ըստա-  
ղոզորհնէք, զոր մենք ալ կը կատարինք  
նոյն օրը, պատուին հասունութեան շրբ-  
ջանը ըլլալուն: Իսկ 12—18 Օգոստոսի  
միջն ինկող երկուշարթի օրը կը սկսին  
Հայոց երկշարաթեայ էտա- համարուոր  
(մասնակցութեամբ Սորիկաւազներու և Ժա-  
ռանգաւուր երգեցիկ գպիրներու): Պատա-  
րագները Տիրամօր Ա Գերեզմանին վրայ:  
Յայններ, որոնց Վերափոխման թուականը  
անշարժ է, այդ կարգի Պատարագներուն  
կը սկսին Հին Տօնարով Օգոստոսի առա-  
ջին օրը (14 Օգոստ.), երբ կը սկսի իրենց  
պահեցողութիւնը: Ասորիներ ալ միասին  
տանելուն, նոյն շրջանին կը պատարգան  
գերեզմանին մօտը գտնուող հայապատկան  
խորանին վրայ: Լատիններ, որոնք Վե-  
րափոխմամբ անշարժօրէն կը կատարեն 15  
Օգոստոսին, կանիսող երեք օրերու (Նա-  
խապէս ինը) ընթացքին մասնաւոր երե-  
կոյեան Պատարագ կը մատուցանեն իրենց  
Մայրավանքի եկեղեցւոյ մէջ: Իսկ տօնի  
օրը — որ մին է առաւայն չորս երամայ-  
ուած տօներէն — առաւուն հանդիսաւոր  
Ս. Պատարագ կը մատուցանեն Գթ-  
ամսունիի Church of the All Nations կամ  
Church of the Agony եկեղեցին մէջ,  
իսկ գէսորէ ետք, Տիրամօր Գերեզմանի  
Տաճարին կից շանուուզ այրին մէջ ժամերը  
գուման կատարելէ ետք կ'իջնեն յուիս  
և յերկրպագութիւն ամէնորնեալ Տիրա-  
մօր Գերեզմանին, Pater, Ave, Gloria ի  
երիցս արտօսանութենէն ետք տաղերգե-  
լով Սորունին ձօնուած հեշտաւուր մեղեդի  
մը: Տաճարին սեփականատէրերն են Հայ  
և Յայն Պատրիարքարքարանները:

թէե կաթողիկ եկեղեցին, մերինին նման, չունի Ս. Կոյսի ննջման յատկացուած մասնաւոր օր և տօնախմբութիւն, իրար միացնելով ննջման և վերափոխման յիշտառկները, սպակոյն հոս, Տորմիսիոն Արքայարանի մէջ, որ, ինչպէս ըստինք, կառուցուած է Տիրամօր ննջման վայրը իրեւ ոյց տրուած այրին վրագ, մասնաւոր արտօնութիւն կը կատարուի 14 Օգոստոսի երեկոյեան:

Թէե Այլակերպութեան տօնը մտանուար կար չունի Տիրամօր տօներուն հետ, բայց ճիռ պատի չըլլար այս շրջանին խօսած ատեն զանց ընել Յունաց Այլակերպութեան տօնը, որը, բացի Թարոր լերան իր պատմական վայրէն, կը հանդիսաւորեն նույն Գիթսեմանիի Ս. Առաւածածնայ Տաճարէն ներս, ամէն տարի 19 Օգոստոսին, Ազրաշափառուի մոււաքէ և հանդիսաւոր, Պատարագէ ետք կատարելով նաև օքրնութիւն Խաղողայ:

Նոյն օրը, նոյն տաճարին մէջ, նոյն մէծ դէպքին յիշտառկը տօնախմբող Ազպարեն և Ասորիներն ալ կը կատարեն նոյն արարութիւնը:

Առեն մը, երբ քաղաքական պայմանները ձեռնուած էին, այս շրջանին Երուսաղէմի հին քաղաքի նեղիկ փողոցներուն մէջ իրենց ներկայութիւնը զգալի կ'ընէին Ղպտի ուխտաւորներ, որոնք, Ս. Զատկի տօնին նման (թէե թիւով մի քիչ նստաց) կը ժամանէին իրենց բնօրրանէն (Եղիպառու), կատարելու համար, իրենց բառերով, «Ամարեմական այցելութիւնը»:

Հոյս կորդ մը ողբիւրներու, թէե ոչ հաւասար, Ղպտի եկեղեցւոյ մօտ Վերափոխման թուականի փոփոխութիւնը արդիւնք է այս իրազութեան: Նուազեցներու համար խնդորումը տաճարէն ներս (Յոյներ մինչ հիմու ալ բաւական ուխտաւոր կ'ուռնենան իրենց տօնին), համաձայնած են 8 օրով կանխէլ իրենց տօնախմբութիւնը հոս, և այս կարգագրութիւնը աւելի ուշ ընդունուած է Ղպտի եկեղեցւոյ նուիրապեկառութեան կողմէ: Այսպէս, 21 Օգոստի երեկոյեան, իրենց Մայրավանքէն ներս կատարուած նախատառակին, ժողովրդային համախումբ ցնծութեամբ, գունաւոր էրթիւններ կ'արձակէին ոգին մէջ, իսկ

յաջորդ առաւտո, 22 Օգոստոս, հանգիւաւոր Ս. Պատարագի աւարտին, Տիրամօր Ս. Պերեզմանին զրայ կը կատարէն իրենց ուխտը, ճիշդ ինչպէս Ասորիներն ալ կը կատարէն իրենց (և Յունաց) տօնին օրը՝ 28 Օգոստոսին:

Աւանդութիւնը չունի հաստատ խօսք Տիրամօր ննջման և վերափոխման միջնինկող տեղողութեան մասին: Հաս ումանց, Տիրամայը իր ննջման յաջորդ օրն իսկ երկինք է վերափոխուած, ըստ ուրիշներու՝ երկիք օրիր յետոյ: Թերես այս երկուքն ոչ մէկը անսկատ թողելու մտադրութեամբ է որ մինչ Յոյնէ հոս 25 Օգոստոսի առաւտեան մինչազին, Տիրամօր յարգի նկար մը, Ս. Յարութեան Տաճարի հանդիպակաց «Գիթսեմանի» առունով ծանօթ վանքէն պատկանի թափորով, լուսատու ջահերով, երգեցզութեամբ և յոնդախուռն հաւատացեալներու հետեղութեամբ կ'իջեցնեն Գիթսեմանիի Ս. Ասուուածածնայ Տաճար, Թաղժան բուն հանդիսութիւն կը կատարէն Օգոստոսի 27ին, որ ամրոզ տարուան մէջ յիշեալ սրբազնային ներմ կատարուած փառաւորագոյն կրօնական հոնդէսն է: Ազրաշափառուով մօւսաքէն ետք (առաւտուն), որուն կը նախագահէ իրենց Պատարիստրքը, հանգերդ բովանդակ Միաբանութեամբ, կը կատարէն թաղաման կարգ, դագաղակերպ առաւածք մը շրջեցնելով ճիշդ ինչպէս Քրիստոնի զագաղզ մը կը շրջեցնեն Աւագ Աւրբաթին: Եւ ճիշդ ինչպէս որ Ս. Յարութեան Տաճարին համար Ս. Զատկի մըրագալայցի կամ վկուսաւորայի օրն է վերազանց ինձողումի և խանգագառութեան օրը, նոյնին է Ս. Կոյսի Ննջման օրը Ս. Ասուուածածնայ Տաճարին համար, այսինքն երկու անգամին ալ ոչ թէ բուն Տօն - Տաղաւարի օրը, այլ նախքեակին:

Ճիշդ այդ պատճառաւ, համաձայնութիւն գոյացածէ որ 27 Օգոստոսին, Հայեր իրենց սաստեայ Պատարագը մատուցանեն հոս տառաւտեան մութ, կանուխ ժամերուն փոխան ցերեկին, բացի այն տարիներէն ներ օրը զուգագիպի կիրակիի, այսինքն մէկ Վերափոխման տօնին:

(1)

Գ. Ճ.